



ՀԱՐԱԳ



Է.Տարի : Թիւ 2

Եռամսեայ թերթիկ

Մարիլ 2021

Հրատարակութեամբ

Հ.Մ.Ը.Մ. Ալմելո Մեկուսի շրջանի վարչութիւն



Սիրելի հայրենակիցներ, բոլոր եւ եղբայրներ,

ՀԱՐԱՍ Ալմելոյի կեդրոնի շինարարութիւնը մեկնարկեց անցեալ տարուայ Սեպտեմբերին եւ կը շարունակուի ծրագրուած ժամանակացոյցով մինչ այսօր:

Այս շինարարութիւնը բաւական մեծ գումարի կը կարօտեր եւ դուք ձեր մասնակցութիւնը բերիք շինարարութեան՝ սրտաբուխ նուիրատուութիւններով, որուն համար միութիւնը շնորհակալ եւ երախտապարտ է:

Շինարարութեան աւարտը կ'ակնկալուի Մայիս ամսուն, պայմանաւ ապահովենք անհրաժեշտ նիւթական միջոցները, փակելու նորանոր եւ չնախատեսուած ծախսերը որոնք մեշտեղ ելլան չնախատեսուած աշխատանքներու պատճառաւ:



Սիրելիներ,

Քաջ տեղեաք ըլլալով բոլորիս դժուար նիւթական դրութիւնը մանաւանդ համաճարակի պատճառաւ, միութիւնս եւս մեկ անգամ կը դիմէ ձեզ ձեր սրտաբուխ նուիրատուութիւնները ընելու եւ այս մեծ մարտահրաւերը հասցնել իր աւարտին Մայիս ամսուն:

Այս մեծ գործը կարիքը ունի մեր բոլորի մասնակցութիւնը: Նախորդ շնորհակալ եւ երախտապարտ ենք բոլորիցդ:

Ձեր նուիրատուութիւնները կարող էք ընել «TIKKIE»-ի միջոցով կամ բանկային փոխանցում ընել հետեւեալ հաշվին՝

**NL 83 RABO 0335 3683 01 t.n.v. Stichting Homenetmen
Betalingsskenmerk: Donatie Nieuwbouw Homenetmen**

Կամ զանգահարել՝ 06 - 142 86 355

Homenetmen - ՀՄԼՄ

29 Մարտ 2021

ՈԳԻ, ՆԿԱՐԱԳԻՐ ԵՒ ԴՐՈՇՄ**(Խմբագրական «Մարզիկ»ի, թիւ 420)****Մեծերէն մէկն ալ գնաց:**

Եղբայր Պատրիկ Կիւլպէնկեանի մահով ամբողջ ժամանակաշրջան մը պատմութիւն դարձաւ: Գեղեցիկ, փառաւոր եւ յիշատակելի ժամանակաշրջան մը, որուն կերտիչները հանդիսացան եղբայր Պատրիկն ու իր սերնդակից հոյլ մը նուիրեալները՝ Բիւզանդ Թորիկեան, տոքթ. Միսաք Արզումանեան, Երուանդ Տէմիրճեան, Վարուժան Մուրատեան, Յարութիւն Գեղարդ, Յովհաննէս Տէր Յարութիւնեան, Կարօ Թիւթիւնճեան, Միհրան Շիմշիբեան եւ ուրիշներ: Անջնջելի իր դրոշմով՝ Հ.Մ.Ը.Մ.ի համահայկական կառոյցի երկրորդ սերունդն է այս, արժանաւոր յաջորդը Յովհաննէս Շահինեաններու, Նշան Թիւսիւզեաններու, Յովհաննէս Պայթաբեաններու, Վարդգէս Տէր Կարապետեաններու եւ անոնց գործակից անդրանիկ սերունդին:

Այսպէս, հիները կը մեկնին, նորերը կը շարունակեն - գէթ կը ձգտին շարունակել - ինչ որ հիները չեն կրնար կատարել, կամ ժամանակ չեն ունենար կատարելու: Բոլոր ժամանակներու, բոլոր սերունդներու ճակատագիրն է այս, - ձգտիլ, տքնիլ եւ հասնիլ կատարելագոյնին ու լաւագոյնին: Արդարեւ, հոն ուր կանգ կ'առնէ ձգտումը, հոն կանգ կ'առնէ յառաջդիմութիւնը:

Մեծնալու, բարձրանալու, յառաջդիմելու առաջին պայմանն է ձգտիլն ու տքնիլը: Ասիկա սովորական պայման մը չէ, կանոն է, պատգա՛մ է, զոր հիները կ'ուղղեն նորերուն: Այդ պատգամին նպատակը այն չէ, որ նորերը ձգտումներով տարուած՝ կտրուին իրականութենէն եւ մնան օդին մէջ, այլ՝ այն է, որ անոնք կտրուին օդէն եւ մնան իրականութեան ամուր գետնին վրայ:

Կեանքի մէջ դժբախտութիւն է բարձրանալու ձգտում չունենալը: Դժբախտութիւն է մանաւանդ բարձրանալէ ետք բարձունքի կատարին առանձին մնալը, առանց նմանները իր հետ բարձրացնելու մարդկային ազնիւ ձգտումին: Անոնք որոնք ձգտելու կիրքն ու մղումը չունին, անոնց ճակատագիրը «մեռնիլ է» քսան տարեկանին եւ թաղուիլ... ութսունէն ետք: Այլ խօսքով, վաթսուն տարի «մեռած» ապրիլ: Ասիկա ճիշդ է մարդոց համար, ճիշդ է նաեւ միութիւններու եւ ժողովուրդներու համար:

Ահա թէ ինչո՛ւ, հիներու մեկնումով, նորերու ուսերուն կը մնայ իրենց միութիւնը, շրջապատն ու ժողովուրդը «իրենց պատկերով» վերակառուցելու պարտականութիւնը: Իսկ վերակառուցման աշխատանքին համար բաւարար չէ միայն գիտնալը, անհրաժեշտ է մանաւանդ կարենալը: Գիտուն մարդէն, վկայեալ անձէն աւելի գործօ՛ն մարդն է փնտռուածը: Մարդ, որ ունենայ պատասխանատուութեան գիտակցութիւն, կամք, վճռականութիւն, եւ այս բոլորէն առաջ՝ նկարագիր եւ դրո՛շմ, որովհետեւ սերունդներ իրենց դրոշմն է, որ պիտի տան այն ժամանակաշրջանին, որուն մէջ կ'ապրին եւ որուն մէջ իրենց յաջորդները պիտի ապրին:

Նորերը կը դատուին համաձայն իրենց գործերուն եւ ոչ՝ իրենց խօսքերուն կամ գաղափարներուն: Որքան հարուստ ըլլան անոնց բարոյական արժէքներն ու միութենական սկզբունքները, այնքան հարուստ կ'ըլլայ անոնց գործը: Որքան խոր ըլլայ իրենց կնիքը ժամանակին եւ տարածութեան վրայ, այնքան անջնջելի կ'ըլլայ անոնց հետքը սերունդներու վրայ:



Գիտենք, որ ընկերութիւններու մէջ սովորաբար քանի մը հոգի միայն կը գործէ, իսկ մնացեալը կը զբաղի կատարուած գործին արժէտորդմով: Քանի մը հոգի միայն կը ստեղծէ, իսկ միւսները կը սպառեն: Քանի մը հոգի միայն կը կառուցանէ, միւսները կը նորոգեն կամ... կը քանդեն: Քանի մը հոգի միայն նոր ուղի կը բանայ, իսկ մնացեալը կը հետեւին: Քիչեր միայն նոր պայմաններ կը ստեղծեն, մինչդէռ մեծամասնութիւնը կը յարմարի օրուան պայմաններուն:

Նորերը պէտք է որոշեն, հետեւաբար, թէ գործեր արժէտորդող պիտի ըլլան թէ գործեր կատարող: Ստեղծող թէ սպառող: Կառուցանող թէ նորոգող: Ճամբայ բացող թէ հետեւող: Շրջապատի պայմաններուն յարմարող թէ իրենք նոր պայմաններ ստեղծող:

Այս հարցումներուն պատասխանները պիտի տրուին գործով ամէն բանէ առաջ եւ ոչ՝ խօսքով: Իսկ գործը կը գնահատուի հաւատքի իր կշիռով, ծառայութեան այն չափով, որուն լծուած են գործը կատարողները: Ի վերջոյ, մեծ գործերը կ'իրագործուին մեծ հաւատքով եւ անչափելի ծառայութեամբ: Ի վերջոյ նաեւ, աւելի դժուար է հաւատքը խախտելը, քան՝ գիտութիւնը:

Անշուշտ, այսօրուան աշխարհին մէջ գիտութիւնն ու հմտութիւնները ունին իրենց անուրանալի դերը, սակայն անոնք անբաւարար են Հ.Մ.Ը.Մ.ի նման միութեան մը համար, ուր ոգին գերակշիռ է՝ քան մնացեալ բոլոր առաւելութիւնները: Գիտութիւնը եւ հմտութիւնները ուսանելի են, մինչդէռ ոգին մարդոց հետ կը ծնի ու կ'ապրի: Ամէն բան կը հիննայ ու կը մաշի, միայն ոգին չի հիննար ու չի մաշիր: Տաղանդ ըսուածն ալ այդ ոգին է արդէն: Ոգի ունի՞ն նորերը: Եթէ ունին, կը յաջողին: Եթէ չունին, կը ձախողին:

Եղբայր Պատրիկ Կիւպէնկեանը եւ իր սերնդակից նուիրեալները ոգի՝ ունէին, նկարագիր եւ դրոշմ ունէին, անոր համար ալ իրենց շիրիմները այսօր կ'ամփոփեն ինչ որ կորնչելի է իրենցմէ, միւսը՝ անկորնչելին արդէն իսկ կը պատկանի իրենց ժողովուրդի պատմութեան եւ իրենց միութեան ժառանգութեան հարուստ գանձարանին



ՀԱՅ ՄԿԱՌԻՏԻ ՕՐ

Հ.Մ.Ը.Մ.ի սկաուտները
Վարդանանց սերունդի
ասպետական ոգիէն
ներշնչուած, հինէն ի վեր
Վարդանանքը
յայտարարած են Հայ
Սկաուտի Օր:

Այդ օրը պաշտօնապէս
հաստատուած է

Փետրուար 1982-ին, համա-Հ.Մ.Ը.Մ.ական խմբապետական առաջին
համագումարին, Աթէնք:




ԼՈՅՍ ՏԵՍԱԻ (ՄԱՐԶԻԿ, 40-րդ տարի, Թիւ 420)

Այս թիւով կարդալ.-

- Խմբագրական-(Ոգի, նկարագիր եւ դրո՛շմ)
- Հ.Մ.Ը.Մ.ի խոնարհ զինուորը (Վաչէ Նաճարեան).
- Յետ մահու նամակ (Գառնիկ Մկրտիչեան).
- Ազնուութեան խորհրդանիշը (Վ. Աւագեան).
- Անբասիր Հ.Մ.Ը.Մ.ականը (Կարպիս Գապասագալեան).
- Եղբայր Պատրիկը բացակայ՝ առաջին անգամ ըլլալով (Սերոբ Սահակեան).
- Վերջին հրաժեշտ Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան նախկին անդամ Պատրիկ Կիւլպէնկեանի.
- Հ.Մ.Ը.Մ. ունի իւրայատուկ նկարագիր, պարտականութիւն, պարտաւորութիւն եւ մանաւանդ կոչում՝ հայուն մէջ հայը անխառն եւ անաղարտ պահելու համար. (Մեղրիկ Եպս. Բարիքեան).
- Իրենց գծած ճամբէն պիտի տողանցենք ու իրենց լոյսով պիտի առաջնորդուինք (Գեորգ Յակոբճեան).
- Հ.Մ.Ը.Մ.ի գործունէութիւնը մայր հայրենիքի մէջ. 1918-1927 (Գ. մաս) (Յարութ Զէքիճեան).
- Շարունակելու ենք մեր երթը (Սանտրա Վարդանեան).
- Մեր կորուստները (Յովսէփ Մարգարեան).

Թիւը կ'ընդգրկէ նաեւ Հ.Մ.Ը.Մ.ական կեանքի անդրադարձներ (Հայաստան, Ալմէլօ, Մ. Նահանգներ, Գանատա, Վիեննա, Մուրիա, Աւստրալիա): 56 էջ





Հ.Ս.Ը.Ս.
Հայ Մարմնակրթական
Ընդհանուր Միություն

Միություն

Պատմական

Լրատու

Սկսումնական

Մարզական

ՄԱՐԶԻԿ



Տնն / Լրատու / Այսօր

Լուրեր

Հ.Ս.Ը.Ս.Ի ԱԼՄԵԼՈՅԻ ՄԱՍՆԱՃԻԴԻ ՆՈՐ ԿԵԴՐՈՆԻՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ Կ'ԸՆԹԱՆԱՆ ՄԵԾ ԹԱՓՈՎ



www.Homenetmen.org

Հ.Ս.Ը.Ս.ի Ալմելոյի (Նետրրլենտներու՝ Հոլանտայի) մասնաճիւղը շուտով կ'օժտուի արդիական նոր կեդրոնով մը, որ միութենական եւ ժողովական բոլոր յարմարութիւններով օժտուած տուն մը պիտի ըլլայ շրջանի Հ.Ս.Ը.Ս.ին համար: Կեդրոնի շինարարական աշխատանքներուն հիմնարկէքը կատարուեցաւ 11 Յուլիս 2020-ին, հրապարակային հանդիսութեամբ մը, որուն ներկայ գտնուեցան քաղաքի հոգեւոր հովիւ Մաշտոց Քինյ. Պաղտասարեան, Հայաստանի Հանրապետութեան հիւպատոս Դաւիթ Միրզախանեան, Հ.Յ.Դ. «Արամ Մանուկեան» կոմիտէի ներկայացուցիչ Նուպար Վարդանեան, ՀՕՄ-ի, Հ.Յ.Դ. Երիտասարդականի եւ Պատանեկանի անդամներ, ՀԲԸՄ-ի ներկայացուցիչներ, Հ.Ս.Ը.Ս.ի Ալքմարի եւ Առնհեմի վարչականներ, սկաուտներ եւ շրջանի Հ.Ս.Ը.Ս.ականներ:

Յուլիսէն ասդին, հակառակ քորոնայի համաճարակին պարտադրած կաշկանդումներուն, ընձեռուած պայմաններու մէջ, կեդրոնին շինարարական աշխատանքները կ'ընթանան բաւական արագ:

Կ'ակնկալուի, որ աշխատանքի այս թափով շինարարութիւնը իր աւարտին հասնի Մայիս 2021-ին եւ կեդրոնը Հ.Ս.Ը.Ս.ականներու դիմաց իր դռները բանայ ամառնամուտին:

Յայտնենք, որ կեդրոնին աշխատանքները յառաջ կը տարուին ժողովրդային հանգանակութեամբ: Հետեւաբար, նուիրատուութիւններու ցանկը բաց կը մնայ բոլոր անոնց, որոնք կը փափաքին իրենց լուման բերել հայապահպանման այս նոր տան կառուցման:

Homenetmen - ՀՄԸՄ

9 February

«Հ.Մ.Ը.Մ.Ի ԵՂՐ. ԳԱՌՆԻԿ ՄԿՐՏԻՉԵԱՆ ՖՈՆՏ»

Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան նախկին ատենապետ եղբ. Գառնիկ Մկրտիչեանի մահուան առիթով, Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան որոշումով ստեղծուած է յատուկ ֆոնտ մը, որուն կանոնադրութիւնն ու աշխատանքի եղանակը այժմ կը մշակուին:



Առ այդ, Մկրտիչեան ընտանիքին եւ Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան փափաքն է, որ եղբ. Գառնիկ Մկրտիչեանի յիշատակին կատարուելիք նուիրատուութիւնները հասցեագրուին այս ֆոնտին՝ միութենական օգտակար եւ մնայուն ծրագիրով մը յաւերժացնելու համար եղբոր յիշատակը:

Լիբանանէն դուրս, նուիրատուութիւնները կարելի է փոխանցել դրամատնային հետեւեալ հաշիւին. -

CREDIT LIBANAIS S.A.L. in BEIRUT - LEBANON

Customer: Mm Comite Central Du Homentmen

Account: 0012002778002

Branch: BOURJ HAMMOUD

IBAN: LB43 0053 00CA USD0 0120 0277 8002

SWIFT Code (BIC): CLIBLBXX

Currency: USD

Լիբանանի մէջ նուիրատուութիւնները կարելի է կատարել «Վանայ Չայն», «Շադգոյեան» կեդրոն, երկրորդ յարկ նման կարելի է կատարել հեռաձայնելով 01-248043 թիւին:



Homenetmen - ՀՄԸՄ
20 Մարտ 2021




ՄԿԱՈՒՏԱԿԱՆ ԿԱԿՈՒՂ ԹԱԹԻԿ, ՆՈՐԱԳԻՐ ԵՒ ՆՈՐԸՆԾԱՅ
ԳԻՐՔԵՐՈՒ ՎԵՐԱՄՇԱԿՈՒԱԾ, ՆՈՐ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ՝ ՊԱՏՐԱՍՏ

Ուրախութեամբ պէտք է տեղեկացնել, որ արդէն իսկ պատրաստ են սկաուտական Կակուղ թաթիկ, Նորագիր եւ Նորընծայ գիրքերու վերամշակումը, նոր օրինակները, որոնք PDF օրինակով տեղ գտած են Հ.Մ.Ը.Մ.ի կայքէջի հրատարակութիւններու բաժինին մէջ (Տեսնել այս կապով <https://www.homenetmen.org/hy/scout-books>):

Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան նախաձեռնութեամբ եւ Կեդրոնական Վարչութեան նախկին անդամ եղբ. Կարպիս Գապասագալեանի խմբագրութեամբ, սկաուտական այս գիրքերը առաջին անգամ հրատարակուած են 1999-ին: Այնուհետեւ, քանի մը տարուան փորձարկումէ ետք, անոնք քննարկման եւ բարեփոխման ենթարկուած են համա-Հ.Մ.Ը.Մ.ական խմբապետական յաջորդական համագումարներու ընթացքին եւ վերամշակման ենթարկուելով՝ արժանացած են Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան հաստատման եւ վաւերացման: Սկաուտական եօթը գիրքերու երկրորդ հրատարակութիւնները լոյս պիտի տեսնեն «Եղբ. Միհրան Շիմշիրեան սկաուտական ֆոնտ»ի նախաձեռնութեամբ: Մինչեւ հրատարակութիւնը, սակայն, գիրքերը կարելի պիտի ըլլայ օգտագործել էլեկտրոնային ձեւով, նոր ձեւաւորումով (Էջադրող-ձեւաւորող՝ եղբ. Յովիկ Փամփալեան) եւ արդիական շունչով:

Հետագային, Կակուղ թաթիկ, Նորագիր եւ Նորընծայ գիրքերուն պիտի յաջորդեն Միաստղի, Երկաստղի, Բ. Կարգի եւ Ա. Կարգի գիրքերը:

Յայտնենք, որ «Եղբ. Միհրան Շիմշիրեան սկաուտական ֆոնտ»ը ստեղծուած է 2014-ին, Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան նախկին անդամ, բազմավաստակ Հ.Մ.Ը.Մ.ական եւ սկաուտական աշխատանքներու մեծ երախտաւոր եղբ. Միհրան Շիմշիրեանի մահուան առիթով կատարուած նուիրատուութիւններուն շնորհիւ:



Homenetmen Almelo / ՀՄԸՄ Ալմելո

Ալմելո .14 Մարտ 2021

Հանդիպում Պր. Մարթէյն վան Հելլերթի հետ



Միւրելի քոյրեր եւ եղբայրներ,

Այսօրերուն , Մարտի 17-ին կայանալիք Հոլանտայի խորհրդարանական ընտրութիւններու առթիւ Ալմելո-ի Հայ Առաքելական եկեղեցոյ սրահին մէջ տեղի ունեցաւ CDA կուսակցութեան խորհրդարանի անդամ Պր. Մարթէյն վան Հելլերթի (dhr Martijn van Helvert, CDA, lijst 3, nr. 25) հանդիպում հայկական կազմակերպութիւններու ներկայացուցիչներու հետ: Օրուայ հանդիպման ներկայ էր նաեւ Հ.Մ.Ը.Մ. Ալմելո-ի միութեան ներկայացուցիչը:



Հանդիպման անդրադարձ եղաւ անցեալ տարիներուն CDA կուսակցութեան կատարած աշխատանքները, մասնաւորապէս այն դիրքորոշումները, որոնք նպաստաւոր էին Հոլանտահայ համայնքին, հայկական դատին, Հայաստանին ու Արցախին, եւ ի մասնաւորապէս Պր. Վան Հելլերթի կարեւոր եւ հայանպաստ ներդրումները:

Միւրելիներս,

Բոլորիդ կը յորդորենք օգտուիլ ձեզ տրուած ժողովրդական եւ քաղաքացիական իրաւունքներէն, մասնակցիլ կայանալիք խորհրդարանական ընտրութիւններուն եւ քուէարկել ի օգուտ այն կուսակցութիւններուն եւ թեկնածուներուն, որոնք ճանաչուած են իրենց հայանպաստ դիրքորոշումներով:

Հ.Մ.Ը.Մ. Ալմելո-ի Վարչութիւն



Homenetmen Almelo / ՀԱՇՄ Ալմելո
15 mart 2021

Together we build the future



Just a little longer and it's time! Donate and together we will get through the last stretch!

*Dear compatriot , brothers and sisters,
The construction of our new association building is almost at its end! In order to realize the project, however, additional (and unexpected) costs have to be covered.*

*These costs have arisen gradually and were not known beforehand.
Once again we appeal to you and ask for your generous donations to successfully realize the project of our new association building.*

Donations can be made through the following Tikkie:

<https://tikkie.me/pay/egn36qugog6ick6b5k9p>

or via a bank transfer to the following account number:

EN 83 RABO 01 0335 3683 for the Homenetmen foundation o. v.v v.v v.v "

Donation New Build Homenetmen "

For cash donations please contact 06-86 142 355

Together we build the future



Հ.Մ.Ը.Մ. Ալմելո-ի կեդրոնը եւ ամենորեա լրատուամիջոցները

Հ.Մ.Ը.Մ. կեդրոնի շինարարութեան աշխատանքները հասել են գրեթէ իր աւարտին եւ այս աշխատանքներու ուշադրութիւնը գրաւած են ոչ թէ միայն Ալմելո-ի հայութեանը այլապէս բոլոր Ալմելո քաղաքի բնակիչներուն , եւ մանաւանդ լրագրողներին:

Միութեան ատենապետ Ե. Մինաս Արսէնեանը շարք մը հարցազրույցներ տուած է Radio Almelo , Online AA Visie եւ Tubantia , Overijssel մարզի ամենորեա լրատուամիջոցներուն:

Եղբ. ատենապետը ներկայացրած է սեփական կեդրոն ունենալու անհրաժեշտութիւնը ուր նա ոչ թէ միայն մեր հայ համայնքին եւ երիտասարդին կարելորութիւն ունի այլ նայելու Ալմելո քաղաքի բնակիչներուն:

Նման կեդրոն մը պիտի ըլլայ հայ երիտասարդի սովորելու յարգանք, կարգապահութեան եւ համագործակցութեան օճախ : Իսկ մարզական խաղերը եւ սկստակական շարժումը պիտի սերտացնեն հայ երիտասարդի ինտեգրացումը հոլանտական ամենօրեայ եւ մշակութային կեանքին մէջ:

Արսէնեանը նշեց որ կեդրոն ունենալու նշանակութիւնը , ծրագիրը ապա նպատակներու իրականացման հասնելու է ի շնորհիվ 25 տարուայ միութեան բոլոր անդամներու, վարչութիւններու եւ ապա իր համակիրներու ջանքերուն :

Այլ մանրամասնութիւններ կարող էք ընթերցել յաջորդ էջերուն (Հոլանտական լեզուով)



Եղբ. Մ.Արսէնեան



Բարի եւ Օրհնեալ
Ծաղկազարդ
Fijne Palmzondag

ՔՐԻՍՏՈՍ
ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ:
ՕՐՀՆՅԱԼ
Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՔՐԻՍՏՈՍԻ:

Հ.Մ.Ը.Մ. Ալմելո Մեկուսի
Ծրցանի Վարչութիւն



Beste landgenoten, broeders en zusters,

Vanaf afgelopen september is de bouw van het verenigingsgebouw van Homenetmen Almelo van start gegaan. De bouw loopt zoals gepland en dit hebben we mede te danken aan jullie ruimhartige donaties. Hiervoor zijn wij jullie ontzettend dankbaar.

Naar verwachting zal het gebouw in mei 2021 worden opgeleverd. Dit kan echter alleen gerealiseerd worden indien de bijkomende (en onverwachte) kosten gedekt kunnen worden. Hierbij gaat het om kosten met betrekking tot werkzaamheden die gaande weg zijn ontstaan en die vooraf niet bekend waren.



Wij zijn ons terdege bewust van de moeilijke economische tijden waarin eenieder van ons verkeert. Desondanks doet Homenetmen Almelo een beroep op jullie allemaal om nogmaals ruimhartig te doneren zodat dit project tijdig (in mei 2021) afgerond kan worden.

Voor het realiseren van dit project is alle hulp van harte welkom.

Donaties zijn mogelijk via Tikkie of het giraal overmaken van de donatie op het volgende rekeningnummer:

**NL 83 RABO 0335 3683 01 t.n.v. Stichting Homenetmen
Betalingsskenmerk: Donatie Nieuwbouw Homenetmen**

Of door te bellen naar (06) 142 86 355.



Tubantia

REGIO ALGEMEEN SPORT VIDEO OPINIE FUN Q

ABONNEREN LOGIN

Regio wijzigen Enschede e.o. Hengelo e.o. Almelo e.o. Oldenzaal e.o. Reggestreek Achterhoek Zwolle Deventer Apeldoorn

Armeense scouting in Almelo bouwt aan enorme thuisbasis; 500 vierkante meter voor respect, discipline en samenwerking

ALMELO - Scoutingclubs? Die opereren toch meestal vanuit tochtige blokhutten of omgebouwde schuren? De Armeense scoutinggroep Homenetmen vanaf komende zomer niet meer. Als het meezit, is hun nieuwe onderkomen dan klaar. Een droom die uitkomt voor leden en oprichters.

Jeroen de Kleine 15-03-21, 10:14



PREMIUM

Scoutingvoorman Minas Arsenian voor het nieuwe scoutinggebouw dat in de stijl van een grote houten boerderij wordt opgetrokken. © Reinier van Willigen

Slagregens dalen onafgebroken neer op het terrein aan de Burgemeester Schneiderssingel. Hagel en harde rukwinden geselen de bebouwing. Twee leden van Homenetmen verrichten ongestoord wat schilderwerkzaamheden, nipt uit de wind. In de centrale hal van het grote bouwwerk liggen her en der wat plassen water. Niet zo vreemd, want de dakbedekking is nog niet helemaal voltooid.

Trots als een pauw stapt scoutingvoorzitter Minas Arsenian door de ruimte. „Dat komt allemaal wel in orde. Het is immers niet klaar. Over een week of zes is dat een heel ander verhaal, let maar op.” Begin mei moet de thuisbasis gereed zijn, geeft Arsenian aan. Ongeveer 10 maanden na het begin van de bouw. „Dan begint het echte werk voor onze vereniging en gaan we verhuizen.”


Tubantia

[Extra](#)
[Familieberichten](#)
[Achter de Schermen](#)
[Werk](#)
[Klantenservice](#)
[Webwinkel](#)
[Digitale krant](#)
[Adverteren](#)

[REGIO](#)
[ALGEMEEN](#)
[SPORT](#)
[VIDEO](#)
[OPINIE](#)
[FUN](#)

[ABONNEREN](#)
[LOGIN](#)

[Regio wijzigen](#)
[Enschede e.o.](#)
[Hengelo e.o.](#)
[Almelo e.o.](#)
[Oldenzaal e.o.](#)
[Reggestreek](#)
[Achterhoek](#)
[Zwolle](#)
[Deventer](#)
[Apeldoorn](#)

De wens

De voorzitter is jaren bezig met de plannen voor het nieuwe onderkomen. „Toen de club 25 jaar geleden opgericht werd, was het al een wens van de oprichters om ooit een eigen scoutinggebouw te hebben. In alle jaren hebben we namelijk gebruikgemaakt van wat voor handen was. Een gymlokaal, een zaaltje bij een school. Dat is straks allemaal voorbij. Dan is dit ons thuis.”

Toen de club 25 jaar geleden opgericht werd, was het al een wens van de oprichters om ooit een eigen scoutingge-bouw te hebben
Minas Arsenian, Scouting Homenetmen

Terwijl de wind woedend op de wanden beukt, houdt Arsenian een korte rondleiding door het pand van acht à negen ton. „De ingang komt aan de kant van de Bleskolk-singel. Wie binnenloopt, ziet links een kantine en wachtruimte met keuken en aan de andere kant de sanitaire voorzieningen.” Douches en wc’s moeten we er op dit moment nog even bij bedenken. „Aan de zijkant van het gebouw richten we een kantoor en bergruimtes in. Daarboven komen vergaderruimtes. Allereerst voor onszelf, maar misschien dat we die in de toekomst ook wel verhuren.”

Kroonjuweel

Kroonjuweel is echter de centrale hal, waar straks een groot deel van de activiteiten worden gehouden. „Hier kunnen onze leden, van jong tot oud, trainen, spelen en sporten. Basketbal en voetbal bijvoorbeeld, waarin we zeer actief en bedreven zijn. Prettig is dat we ook buiten wat ruimte hebben, zodat we daar kunnen kamperen. Dat hoort er toch wel een beetje bij, nietwaar?”

De in boerderijstijl gebouwde thuisbasis van Homenetmen, wat zoiets betekent als Armeense Organisatie Scouting en Lichamelijke Opvoeding, ligt op iets meer dan een steenworp afstand van de Armeense kerk van Almelo. Hoewel de banden er zeker zijn, is de scouting geen verlengstuk van de geloofsgemeenschap, benadrukt de voorzitter.

„We hebben veel hulp gekregen, want de kerk heeft nou eenmaal veel contacten. We zijn allemaal christenen en veelal lid van de kerk, maar de scouting staat er als organisatie los van.” Homenetmen staat bovendien open voor iedereen. „Natuurlijk, al zal het in praktijk zo zijn dat er vooral mensen met een Armeense achtergrond bij ons komen.”





Minas Arsenian, voorzitter van Scouting Homenetmen heeft alles onder controle in de centrale hal van het bouwwerk. © Reinier van Willigen

160 leden

De scouting heeft met 500 vierkante meter in elk geval de ruimte om de huidige 160 leden te ontvangen. „En hopelijk ook veel andere scoutingverenigingen. We werken intensief samen met andere organisaties uit de regio. Nu kunnen wij eens een activiteit voor meerdere groepen op eigen terrein organiseren.” Hij lacht. „Dit is echt een droom die uitkomt.”



Մարզական



**Մեպտեմբեր 2020 ամսից , համաճառակի պատճառով
դադարեցան բոլոր մարզական խաղերը եւ պարապումերը :
Միութիւնը մշտական կապի մէջ է Ֆուտբոլի ֆեդերեցեայի հետ
ստանալու թարմ եւ արդի նորութիւնները եւ հրահանգները:**

Q Zoeken | Hoe het werkt v | Een GoFundMe-campagne starten



Inloggen

Delen

Doneren

Nieuw verenigingsgebouw voor Homenetmen Almelo

Homenetmen Almelo organiseert deze actie.



Homenetmen Almelo krijgt na 25 jaar te bestaan haar eigen gebouw. We zijn blij u te kunnen mee te delen dat we er al bijna zijn, maar we hebben uw hulp nodig om dit project waar te kunnen maken.



We zouden het erg op prijs stellen als u doneert en ook uw vrienden uitdaagt om hetzelfde te doen.

Homenetmen Almelo is going to have its own new building after being active for 25 years. We're happy to inform you that we're almost there but we do need your help to complete the project.

We would truly appreciate if you would donate and would also challenge your friends to do the same.

Homenetmen Almelo / ՀՄԸՄ Ալմելո

14 Փետրուար 2021



Այսօր կատարուեցաւ քառասունքի հոգեհանգստեան պաշտօն Հ.Մ.Ը.Մ.-ի կեդրոնական նախկին վարչութեան ատենապետ ԵՂԲ. ԳԱՌՆԻԿ ՄԿՐՏԻՉԵԱՆԻ հոգւոյն. Ալմելո-ի Ս. Գրիգոր լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ:



Հայ սկաուտի օր



Հ.Մ.Ը.Մ. Ալմելո-ի հիմնադրութենէ 25 տարիներ շարունակ մինչեւ այսօր Հայ Սկաուտի օրը եղած է եւ պիտի շարունակէ միութեանս ուխտաւոր եւ աւանդական տօնակատարութիւնէ մէկը . անտախ բացառիկ համաճարակի համատարածման եւ ապա երկրի գերակշռուող օրէնքներուն պատճառով այս տարի միութեանս խմբապետական կազմը նշեց Հայ Սկաուտին Օրը առցանցային տարբերակով :



Խմբապետական կազմը օրուայ տօնակատարութեան պատրաստած էր միութեանս հայ սկաուտի օրուայ նուիրուած 10 տարուայ աշխատանքներու տեսանիւթ : Քոյր Մարիամ Մխիթարեան եւ Եղբայր Յակոբ Գասբարեան տրամադրեցին օրուայ պատրաստուած ծրագիրը :

Այլ մանրամասն տեղեկութիւններ ստանալու նպատակով կարող էք այցելել ներքեւ նշուած կայքէջը :

<https://www.facebook.com/Homenetmenalmelo/videos/879776915916258>



Շինարարութեան վերջին նորութիւններ



Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ կեդրոնի շինարարութեան աշխատանքները շարունակուելու է , յաջորդ ամիսներուն նա հասնելու է իր աւարտին:

Միութեանս անդամները նուիրեալ նրանց մասնակցութիւնը տրամադրեցին շինականութեան ընկերութեան հետ կեդրոնի շինարարութեան ծրագիրը արագ հասցնելու իր աւարտին
Լուսանկարներ.-





ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

- ⇒ Կոչ.
- ⇒ ՈԳԻ, ՆԿԱՐԱԳԻՐ ԵՒ ԴՐՈՇՄ Խմբագրական «Մարզիկ»ի, թիւ 420) Մեծերէն մէկն ալ գնաց:
- ⇒ Հայ Սկաուտի Օր.
- ⇒ Լոյս տեսաւ (ՄԱՐԶԻԿ, 40-րդ տարի, Թիւ 420).
- ⇒ Հ.Ս.Ը.Մ.Ի Ալմելոյի մասնաճիւղի նոր կեդրոնին շինարարական աշխատանքները կ'ընթանան մեծ թափով
- ⇒ Հ.Ս.Ը.Մ. Ի Եդր. Գառնիկ Սկրտիշեան Ֆոնտ.
- ⇒ Սկաուտա կան կակուղ թաթիկ , նորագիր եւ նորենծայ գիրքերու վերամշտուած նոր օրինակները պատրաստ.
- ⇒ Հանդիպում Պր. Մարթէյն վան Հելլերթի հետ
- ⇒ Together we build the future
- ⇒ Հ.Ս.Ը.Մ. Ալմելո-ի կեդրոնը եւ ամենորեա լրատուամիջոցները
- ⇒ Beste landgenoten, broedere en zusters
- ⇒ Armeense scouting in Almelo bouwt aan enorme thuisbasis; 500 vierkante meter voor respect, discipline en samenwerking
- ⇒ Մարզական .
- ⇒ Nieuw verenigingsgebouw voor Homenetmen Almelo
- ⇒ Քառասունքի հոգեհանգստեան պաշտօն
- ⇒ Հայ սկաուտի օր (Ալմելո)
- ⇒ Շինարարութեան վերջին նորութիւններ
- ⇒ Բովանդակութիւն

Կայք էջ . Website : homenetmenalmelo@yahoo.nl

Facebook : Homenetmen Almelo / ՀՍԸՄ Ալմելո

Instagram  : [homenetmenalmelo](https://www.instagram.com/homenetmenalmelo)

Առաջարկներու համար կը խնդրուի կապ հաստատել homenetmenalmelo@yahoo.nl ու/